

գեր ունցած է Բարյոյախօսն, որ ըստ ինքեան
կենդանախօսական յիշատակարան մըն է՝ զոյց-
ներով զարդարուած . Եւ դարձեալ թէ բաց ի
բարուախօսէ չե՞ն եղած ուրիշ յիշատակարանը
նյունախօսն նիմի երով. վան զի հաւաքմանց մէջ
կը գ տուին նիւթեք որ մէջ այժմու Բարյոյախօսն
գուռու են, տասին ասնո՞ւ ալ ազդեցիթին ըրա
ն հաւաքմանց ճախանակուան, մինչեւ անդամ
թշշապաններ (Հման. «Գլուխ առակի» ՄՇԾԻ,
տես Հար. Բ. 274.) աշխարհագրական եւ տի-
եղերագրական հեղինակութիւնն (Հման. «Աոր-
իամանին առակն ՄՇՀ, Հար. Բ. 292) եւ այլ
նմաններ (տես Տ 417—21). Կերպոցոց կար-
գին մէջ մեծ տեղ մը կը բռնեն պատուական
քարերոց վրայ եղած գրութիւնք, որոնց յա-
տուկ հատուած մը կը նուիրէ Հայագէտն (Տ 422.)
ուր կը յիշուին բար մանենադարձն թ. 31
անագրին դրկին կարոնիթը՝ «Անուն թի-
ականցն, եւն, եւ. «Այս է գիրք ծօհարնուն»,
Առաքելց Գաւրիթիւնց Պատմութեան մէջ առ-
նուած «Գիրք ճահարնուն» (տպ. Էջմ. 1884,
էջ 454—67) եւ նմաններ, որոնց մասին ու-
տականիութիւնն մ'ալ լցո տեսած է ք. Պատ-
կանանի գրչէն (Ղետրը. 1873), քննութեան
առանելով՝ «պատուական քարերն, անոնց ա-
ռուակին ու յատիւթիւններ» ծի. գարուն Հայոց
գաղափարաց համեմատ՝: Այս տեսակէն կը
գտնենք հաւաքման մէջ օրինակի համար առակ-
ներու «Սափիրա ակն», «Պարա ա նին եւ յա-
կաթիւ պատիրի», (ԵԿԶ. Յերև. ան Հար. Բ.
332—33), զորոց թարգդ մանութեամբ ալ յա-
ւաշ կը բերէ Հայագէտն. (Տ 423—25.)
Արդաւանեան եւ այլ հաւաքմանց մէջ երեւոցող
«Բարյոյախօսական» նիմի երու կը ներկայացնէ
յատուկ տախտակ մը. (Տիմ. Իթ. էջ 426.)

Բարուտախօսը վերջապէս նշանակութիւն ունի ոչ միայն իբրև աղքիւր Վարդանայ եւ անկէ ետքը՝ «Արգանեան», Հաւաքմանց հեղինակաց, այլ նաև իբրև ընդունաբան մը պատպահելու ստար տարրեցներ, իբրև կենդրոն մը որուն քրոյն Նաւառեցնան նւէ հնչ առանձին հին ագմամբ, նշանակ նոր առանձինը՝ որ Վարդանայ եւ իիր յաջորդներուն կը վերաբերին։ Բատկապէս ծանօթ է Բարցախօսի խառն ձեւը, որուն մէջ Բարցախօսի նիւթերուն հետ հիւուած են ետզվեան առանձինը եւ Վարդանեան առակաւորներ. այսինքն անոր մէջ կը գտնենք Հաւ-

1 860 էջ 424: Հայուսնեա Հայութեաը Եպանակամ է (մակ' լուս. 8) սորիշ տաղ մը (Կատագի: 1054) բալորովին մաս- ցած էինք այս կարեւոր գործը Ելանակին:

աբում մը՝ “Բարյախօս - Եսովկ եւ Արարյախօս - Արդան,” (Հման. § 386.) եւ այսպէս երկուքն ալ փսիադարձ յարաբերութեան մէջ են, ինչպէս Բարյախօսը Արդանայ եւ Վարդանեանց վրայ, ոյնպէս Հակադարձաբար վերջին առաջնոյն զըրդ ացման համար. (տես § 426 - 428.) — Կը մնայ այժմ երրորդ աղբէրը:
(Հոգուածութիւն) 4. Յ. Տ.

(Հ-Բ-Ա-Տ-Ե-Ւ-Յ-Ն-)

ԳԵՂԱՎԱԳՐԱԿԱՆ

СОВЕТ СОЦИАЛЬНО-ПРОФЕССИОНАЛЬНОГО РЕГУЛИРОВАНИЯ

Ընկեր եւ աշակերտակից բարունակ Քըռո-
թիկեան, Յափոր Յովշանէսեան եւ Գարբրիէլ
Սեւեան մժիշխներուն, Խնչպէս յայստած եմ
արդէն, Մկրտիչ մժիշչէ Բառլատիեան, չունի
գժբախտաբար այն պատմական կարեւորու-
թիւնը՝ զոր ունեցած են իր ընկերները. Թէպէտ
իրբեւ քժիշչէ ոչ աննցմէ նուազ կարող, եւ
ոչ աննոցմէ նուազ ուսեալ էր:

Բնիկ Ա.Պոլսեցի, Մկրտչի Բառլատիեան
ծնած կը ըստ, գէպ ի 1822 կամ 1823 թուա-
կանները, ինչպէս կը պատճին ինձ վերջրի-
վամբ Տղթք. Մտեփան Փաշա Այանեան եւ
Վամբ. Տղթք. Գարրիկ Փաշա Սկեւեան:

Արդի արուեստաորի Մէկրտիչ իւր նախ-
նական ուսումը Կ.Պոլոյ մէջ առնելով յետոց
կը խրկուի Աննետիկ. Հնո Բագայէլեան Ալբր-
ժարանին մէջ բաւական տարի կը մնայ եւ
կ'առնու բարձր ուսում եւ կրթութիւն:

Արագյալի կենած վարժարանին շրջանը լրացնելուն վերը՝ գետի 1830ին կը դառնայ իւր ծննդավայրը, եւ յաջորդ տարին՝ 1840ին՝ բարունակ Քոթիկենանի, Յակով Յովհաննէսինանի, եւ Գաբրիէլ Սեւենի հետ կ'արձանագրուի կայսր:

ԺՐԱՅԻՆ
ԱՎԱՆՈՂՈՔ ԹԵՎԱՄԻ ու յաջող
ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ, իւր մժշկական վկայականը
կ'ընդունի 1849 ին, նոյն երեք նշանաւոր Հայե-
րուն հետ մի եւ նոյն ժամանակ:

Բառլատիեան կը վկայուի ցամաքային զենուորական թէիչի, եւ բաւական տարիներ և Պոլսոյ մէջ, բայց աւելի յաճախ գրսերը, այլեւայլ զննուորական հիւանդանոցներու մէջ ծառայելէ յետոյ, 1863 կամ 1864 ին կը բարձրանայ Գայուստանութեան (Lieutenant-Colonel) աստիճանին, եւ կը խրկուի Պատուաթ, իբրև թէիչապետ

տեղայն կայսերական բանակին, եւ զինուորական հիւանդանոցին:

Ցորք. Բառլատիեան, գրեթէ տասը տարի շարունակ կը մնայ Պաղտատ, ուրի հրչափ որ կը սկսի իւր բժշկական ժիրաժիր գործունեւութեամբն երեւելի հանդիսանալ, միանգամայն կը սկսէր տեղայն տաք կիմոյցն գէջ ազդուիլ. այնչափ որ, կը հիւանդանայ շատ, ուստի կը ստուիր թողուլ Պաղտատը կ. Պոլիս դառնալու յուսով, եւ ճամփան վիճակն աւելի ծանրանալ լով կը վախճանի Նիսիպի (Մերին) մէջ կարծեմ, հեռի իւր հայրենիքէն, հեռի իւր սիրելններէն, հեռի իւր ընտանիքէն:

Միշտ գրսեն անցուցած կեանքը, մանաւանդ հիւանդանութիւնները, պատճառ եղած են, որ բառլատիեան բնաւ միջոց եւ ասպարեզ չեւ ունեցած որ եւ է գոփաւունութեամբ փայլլու:

Ինքը՝ որ բառլատի Պէջ անուամբ ճանչցուծ է եղեր ժամանակին, ուսեալ, բարեկիրթ, հմուտ եւ չերմ ազգաւոր, ինչպէս կը պատմեն այսօր իրեն ժամանակակից եւ հասակակից անձեռ, անշաշտ պիտի կարենաա այլեւայլ կարեւոր գործերով նշանաւոր հանդիսանալ, ինչպէս իւր ընկերները, մէջէ միշտ ժամանակը յարմար միջավայրի մէջ զայն թողուր, եւ անագործ մահը Թիուն Տութ. ՄԿՐՏԻՉ ԱԱԼՎԱԾԻՆԱՆ չկարձել անոր կենաց թելլ:

Բառլատիեանի մէջ դիրը, զօր անոր մէջ ազգականը տուած է ինձ վերջըրտ, կը կրէ 1873 10/22 Յունուար թուականը. գրուած է Պաղտատէն եւ կը պատմէ անոր կենաց վերջին անձեռները: Գափի մը տող նոյն անձանէն կարեւոր կը համարիմ յիշատակել հառ, գոնէ անոր զգացու մերերուն մասին գաղափար. մը տալու համար:

Համակը ֆրանսերէն է, զօր ուղղելով ֆրանսացի բարեկամի մը, բառլատիեան կը դրէ:

«Jusqu'ici je n'ai souffert que d'un panaris à l'index de la main gauche, du reste ma santé est assez bonne; cependant la vie à Bagdad me peine beaucoup et me rend maussade et triste, je ne pense qu'à ma famille et surtout à ma légitime, ma très chère légitime, sans elle la vie me semble une suite de torture. Oh malheureux sort qui me sé-

pare si cruellement d'elle à deux reprises. Impossible pour moi de patienter pour plus longtemps, il faut que j'essaye tous les moyens pour me rendre auprès d'elle (des démarches à cet effet seront faites) au printemps s'il plaît à Dieu.»

Թարգմանութիւնը.

“Մինչեւ ցար միայն ձախ ցուցամատիս վրայ վեր մը հանեցի, առողջութիւնն բաւական լու է, մասն Պաղտատի կեանքն է որ զիս շատ կը նեղէ, եւ մնա զըռաւեք ու տիրութիւն կը պատճառէ. Խելքս միւսք միայն ընտանիքին զայ է, մանաւանդ իմ կենակից ու սիրական կոնց վրայ, առանց անոր, կեանքն ինձ տանջապահներու շարք մը կը թուի, անողոքմ բախս որ երկիցս բաժանեց զիս անկէ անդթաւար: Ա՛լ անկարելի է ինձ համբերել այս իննացս. պէտք է որ ամէն միջոցի գործ գնեմ անոր քով դառնալու համար յառաջիկայ գառնան. ի եթէ Սառուած ուզէ, առ այս պէտք եղածը պիտի ընեմ:»

Բառլատիեանի վերջին դիրն էայս, 1873 Յունուար 10/22 էն եաբն իրմէ բնաւ լուր եկած չէ իրեններուն, որով եթէ ընդունելիք թէն նյին տարրան գարնան ճամբար ելաւ. Կ. Պալիս դառնալու մեռած կը լլայ 1873 ի ՄԿՐՏԻՉինի կամ Յունիքին:

Բառլատիեանի պանի արտին յայսարար չե՞ն պյուղերը,

ինեզը որչափ կը նեղուի եղելր Պաղտատի մէջ, եւ ինչ սէր կը յայսնէ, ինչ անձուկ իւր կողակցին համար զօր վերջին անգամ մը գոնէ տեսնելու արձանի ըլլայր գժբախտութեամբ:

Բառլատիեան ամեւնացած էր գանթարեան Յովհաննէս էֆէնտի աղջկան հետ. մեռած է անզաւակ, եւ թողուզ չէ ուրիշ յիշատակ, որով կարենայիք աւելի ծանօթ ըլլալ իւր կենաց:

Քարերեալստութիւն մըն է, որ գոնէ կ'ունենանք անոր պատկերը, զօր ներկայացնելով չեմ վարանիր ըսելու. թէն սա մելամազէիդի խոհուն գէմըր սա բարձր ճակատը, եւ անցյալ հայեացքը յայտարար են չընալ եւ ընտիր ձիրերով օժտուած սելլացի մարդու:»

Բերա, 8. Յունիքին 1899:

Տողթ. ՎԱՀՐԱՄ Յ. ԽՈՐԴՈՄԵԱՆ